



ՕՐԱԳԻՒՐ ԱՄՍՈՐԵԱՅ

Կը հրատարակի ամիսն անգամ մը, ամեն ամսուն 1 ին:
Ուզողը կրնայ առողադրութիւն, Ռ. Յ. Քիւրքնեան տպարտ-
նը՝ ի Կ. Պօլիս Ֆինանսնեարաք: Եւ կամ յօրբագիլ Յար-
գոյ Սամիրի Պ. Մասուկին լրագրաց Ընկերութեան սըր-
հարանք:

Տասներկու թէրրի գիմն է	40	դամեկան ԿԱՆԻՒԿ
Վեց	25	" "
Մեկ	4	" "
Անձնական շահի մը նամար ըլլալու ծանուցումերուն յա- տուկ սակարկութիւն:		" "

1 ՅՈՒՆԱԿ

Ը. ՏԱՐԻ 1861

ՊՐԻ 7



Յունիսի 15 ին Օսմաննեան Տէրութեան գթառաւու ԿԱՅՍԵՐ ՍՈՒԼԹԱՆ ԱՊՏԻՒԼ ՄԵ-
ՃԻՏ ԳԵՂԱՊԱՍԿ ԽՆՔՆԱԿԱԼԻՆ ցաւալի մահը, առիթ եղաւ ԵՐ համայն հսկատակաց
պրաերը անակնոննելի վիրօք խոցելու: Առու զգեցան արդարուն Տաճկաստանի Եւ բոլոր
ԵՐ համայած երկիրներուն գժբաղջ բնակիչքը: Եւ գոզցես թէ նոյն օրուան արիւոյն
գեղալոյս ճաճանչը իւր բոլորտիքը մեւ ու միին ամսով մը ծածկուած էր, Եւ երկրիս
վրայ բազմաց գէմքը սկալի տեսարան մը կերեւցընէր: Ու ամն բերան ողբալի կեր-
պով մը կարասասնէր յիշեալ բարեսիրտ Եւ առասագուտ ԿԱՅՍԵՐ կակըծալի մահը:

Բայց մահուան այն անագորոյն ամենահատու մկրատը, որչափ որ մնալի գառնա-
կըսկիծ տրամութեան մը մէջ ձգեց ալ նէ, սակայն Եւ այնպէս չը կարաց իւր ամե-
նաչար խայթոցին ճետեւանքը շարունակելու:

Վասն զի նոյն օրը փարատեցաւ մէկեն՝ յիշեալ արփոյն սեւապատ ամպը Եւ
անմիջապէս բնակչաց սկալի զէմքը ծիծաղ ու զաւարը երեւոյրի մը փոխուեցաւ.
Վեհափառ Եւ Օգոստափառ առտու սշաւ ռաւու ու բարեգործ ու բարեսիրտ Եղբօրք
Արքայական Արոռոյն օրինաւորապէս ժառանգելով: ուրեմն է տէր ամենակարող,
Արարիչ տիեզերաց Եւ կացուցիչ բազաւորաց, կը խնդրեմք Քու ամենակարող զօ-
րութենեղ, որ մէր ներապասկ բարեկառուց իւր արժանածառանից Արոռոյն վրայ հաստատ
պահես, երջանիկ քաղցրիկ ու անդորրաւետ օրեր պարզեւելով:



Ե. Զ. Դ.

Անցեալ ամիս գրչի սխալմամբ թերթերնուու
44 երեսին ու 16րդ տողին մէջ փոխանակ գրեւ-
լու ։ «Վհարոնի գաւաղանին նման»,՝ գրեր էինք
«Մովսիսի գաւաղանին նման», որ է սխառ,
— Արժան կը համարիմ ծանուցանել Արդյ

ընթերցասիրաց որ՝ Ա. Պոլիս յամամէլի խանը
ստորագրութեան համար որոշած սենեակինս ձը-
գեցինք. ուստի այսու հետեւ ստորագրուիլ ուզու-
զը կը հրաւիրուի Գինճանձիներուն մէջ, Ո.Յ.
Քիւլքձեան Տպարանը. նաև որ և իցէ նամակ
կամ խօսք յիշեալ Տպարանը ձգելու է, և անկէ
ուղղակի մեր ձեռքը կը համարի.

Բ Ա Ց Ա Տ Բ ՈՒ Թ Ի Ի Ն Փ Ե Ր Ի Ց Օ Ր Ի Ն Ա Ց

ԱՅՍԻՒՔԵՆ ԲՆԱԿԱՆԻ ԳՐԱԿԱՆԻ ԵՒ ԱԿԵՏԱՐԱՆԱԿԱՆԻ

Մարդս իր բանականութեանը մէջ յԱրար-
էն նուիրեալ մէկ գաղտնի զգայողութիւն մը
ունի, որով շատ անդամ իր ընելու չարութիւն-
ներէն յետո խուսելով, կը հարկադրի ակամայ
կերպիւ հակամիտիլ դէպ ՚ի լաւ. այս զգացո-
ղութիւնը նախորդ թերթերնուու մէջ խիղճ մը
տաց անուանեցինք Թաեւաւրուէն առնելով։
Հիմայ կը մնայ մեզի այս տեղ նուրբ խորհր-
դածութիւն մը ընելով քննել՝ թէ ուրկից կը
յառաջանայ խիղճ մտաց ըսածնիս. Յիլաւի
գժուար է մեզի համար այս խնդիրը լուծել,
սակայն երբ աչքերնիս Խմաստամիրաց վերցը-
նելով մեր տկար գրիչը ուղենանք Ճշմարտու-
թեան ուղեղ կէտին վրայ կայացնել, դիւրին
պիտի երեւի ըստ ամենայնի. և անշուշտ արտօ-
նութիւն պիտի ունենամք ըսելու թէ մարդուս
մոքին խեղճը կը յառաջանայ բնական կոչուած
օրէնքէն, զօրն որ Արարիչը Եախահայնիս ստեղ-
ծած վայրկենին չնորհեց անոր, այս անդիր և
ամենապիտանի օրէնքը և միայն անով կապրէնս
բոլոր Ադամայ սերունդը մինչ՝ ՚ի ջրհեղեղ, ո-
րուն միջոցն է իրը 2000 տարի ըստ հաշուի
Աստուածաբանից։ Նքհեղեղէն վերջը մարդիկ
դարձեալ մեղագործութեան մէջ իյնալուն
համար արժան վարկաւ Արարիչը չնորհել մարդ-
կային աղդի ուրիշ օրէնք մի ալ ՚ի ձեռն Մով-
սիսի զոր կոչեւր գրական, իբր թէ գրուած։
Ասոր մէջը կը պարունակուէր սա օրէնքները,
Բարոյական, Դատաստանական, Արարողական
այն է Խտրական, և Քաղաքական։ Եւ ահա
ասոր վրայօք տարու փոքր ՚ի շատէ բացարու-
թիւննիս, հարցման կերպիւ կը գրեմք այս տեղ։

Հ. Ո՞րն է Բարոյական ըսուած օրէնքը։
Պ. Բարոյական ըսուած օրէնքը Բնակա-
նին ծուծն է. զօր պահանական աղդին օրէնքները

՚ի Վրիսառոս և անտի մինչ ՚ի կատարած աշ-
խարհի։

Հ. Ո՞րն է Դատաստանական ըսուած օ-
րէնքը։

Պ. Դատաստանական ըսուած օրէնքը
փոքր ինչ տարբերութեամբ Քաղաքական օ-
րէնքին յար և նմանն է, որն որ կը կայանայ
մարդկային աղդի ժամանակաւոր փրկութեանը
վրայ։

Հ. Ո՞րն է Քաղաքական ըսուած օրէնքը։

Պ. Քաղաքական ըսուած օրէնքը յանցա-
ւորները պատժով երկիւղ կամ իշխանութիւն
մին է, զօր ամեն Տէրութիւն ունի իր հը-
րամայած բոլոր քաղաքներուն մէջ, որով յան-
ցաւորները կը պատժէ։

Հ. Ո՞րն է Արարողական կամ Խտրա-
կան ըսուած օրէնքը։

Պ. Արարողական կամ Խտրական ըսուած
օրէնքը՝ Աւետարանական օրէնքին ստուեր կամ
պատկերն էր, որուն համար որ Առաքեալը կը
գրէ « քանդի զստուեր հանդերձելոց բարեացն-
ունէին օրէնքն » . այս օրէնքին տեւողութիւնն
էր մինչև ՚ի ծաւալումն Աւետարանին այնու-
հետեւ լրացաւ ըստ Քրիստոսի։

Հ. Ասոնցմէ զատ ուրիշ օրէնքներ գրա-
ռուեցա՞ն մի։

Պ. Եյ՛, ամեն աղդի մէջ մէյմէկ երեւելի
հեղինակներ իրենց աղդին զանազան օրէնքներ
աւանդեցին որոնք մարդկային օրէնք կը կոչուին։

Հ. Որո՞նք եղան Յունաց աղդին օրէ-
նադիըը։

Պ. Գուրօնիոս, Օվլեկոս, Խարօնաս
անուն թագաւորները։

Հ. Ովկեղաւ Աթենացւոց աղդին օրէնքս-
դիրը։

իր բնական օրէնքէն դրդուելով։ Ծանսաւրոս հօր մը բնական օրէնքէն յառաջ եկած որդեսիւ բութեան փայ խորհետով հայրական իրաւունք կը գույք զանի։ և կարի խոկ ճշմարիստ է զի որ դի մը անկարելի է անարդուիլ հօրմէն՝ քանի որ իր հայրը բնականապէս պարտաւորեալ է իւր իրաւունքը (պարապը) ճանչելով գորդին սիրել։ Շայց բազմատեսակ է այս և զանազան ճիւղերու կը բաժանի ։ զի կան ոմանք որոնք թէպէտ որդեսէր կ'անոււանին՝ բայց կատարեալ որդեսիւ բութեան բօւն նպատակին չեն ծառայել ։ ըստ կ'ուղեմ որ միայն իրենց որդւոյց արտաքին բարիքը կը հոգան, ասոր համար այսպիսի որդեսիրութիւն մի ալ գովիլի վախճան մը չը կը նար ունենար։ Աան ալ որ թէպէտ նպատակին բարի է, և կ'ուղեն կատարեալ որդեսէր ըլլալ, բայց իւրեանց փոքրիութեան ժամանակը կատարեալ դաստիարակութիւն մը տեսած չըլլարով, չեն կրնար իրենք ալ իւրեանց որդիքը կանոնաւոր դաստիարակութեան մը ենթակայ ընել, և ասանկով խեղճ զաւակունքը անկիրթ և անքաղաքավար կը մնան։ Աան ալ որ որդեսիրութեան սահմանը չը դիմաւալով չարաշար կը դործածեն զանի, անօդուտ համբոյններով կամ վնասակար խօսքերով։ Աան ալ որ թէպէտ գիտեն կանոնաւոր կերպիւ դաստիարակել, բայց անհագ վարուելով չեն ուղելի բառ մը երեք արտասանել, այլ ինքեանք միշտ կը ջանան իւրեանց համդաստութիւնը չաւրելու։ Մինչեւ ցարդ գլուածներուն և ոչ մէ կը կարելի է ճշմարիստ որդեսիրութիւն անուանել, ապա ուրեմն պարտ է մեղցոյց աալ թէ ո՞ն է ճշմարիստ որդեսիրութիւնը։ Ճշմարիստ կը հարկ եղած ամեն կատարեալ որդեսիրութիւնն է բարեկրթութիւն ըսուածը, որ միայն անուլ կարող է հայր մը իւր որդին մարդկութեան վայելու գործքերուն մէջ պահել և տղումը հարկ եղած ամեն կատարեալ թիւնները կը մնայ նոյն բարեկրթութեան մէջ ամբողջ տեսնել, ասոր համար պարտաւորեալ է հայր մը աւելի հոգ տանիլ բարեկրթութեան քան թէ տղուն, արտաքին հանգստութեանը։ Ըսածներէս յայտնի կերեւի որ հայր մը թէ և իւր զաւակը վետրաց անկախոյց վրայ պառկըցնէ, զարձեալ չը կրնար զինքը որդեսէր անուաներ, եթէ զանի բարեկրթութեամբ անուցած չէ, ասկից կը հետեւի որ շատ ծուռ է ոմանց ընթառմանքը՝ որ կը կարծեն թէ կերցընելով ու

իմցընելով կարող են որդեսէր կոչուելու . բայց
ըստ մեզ չենք կրնար այդ կերպ վնասակար գար-
ման մը որդեսիրութիւն անուանել , այլ թէ
հայրական պարտականութիւն մը որ ունի ամեն
հայր իւր օրդւոյցը վրայ : Ասանկ ալ մայր մը
չը կրնար զինքը որդեսէր անուաներ իր մէկ եր-
կու անհամ պաշեկներովը , թէ որ կաթին հետ
մէ կտեղ չէ սկըսեր բարեկրթութեան մնունդ մի
այ տայ իւր օրդւոյն :

ՄԵացեալը հետեւեալ բուռվ:

Е.О.Ф.Е.З.Н.Ч.

Գափւղիս Դապրոցը բոլորովմեն աղաւաղեալ* ըլլալուն պատճառաւ, որդեսէր հայր մը պարտաւորմբ է իւր որդին ինքը կարգայնելու . բայց դժբաղդաբար խեղջը ծառայական գործի մէջ գտնուելով, այս բանը որչափ իրեն դժուար կուդայ ալ նէ՝ վերջապէս կատարեալ որդեսիւրութեամբ մը յանձնառու կ'ըլլայ իւր որդին, որ է ութը տարեկան, ամեն օր առաւօտ և երեկոյ մինչև ՚ի Ա ալաթիս (որովհետեւ գործին տեղը հոն է) տանել ու բերել . Օր մըն ալ հայրը գործով մը զբաղած ժամանակ՝ սղան իւր զբաննք, այն մօները ժուռ գամ ըսենինի, ՚իւր-շ-նը ժառանց կոչուած նաւահանգիստը կ'իյնայ, և քանի մը վայրիկեան երերտիալեն վերջը՝ հոն գտնուողները վեայ համելով, տղան կը հանեն թէպէտ անվնաս բայց բաւական վախցած . ՚Ի՞յն միջոցին հայրը գալով երբ զորդին՝ այն կերպարանքին մէջ կը տեսնէ՝ ՚ի գութ շարժեալ կ'ըսկափեւ . առ' ՚Ասուած

Ինչ որ է նէ՝ լսեղք մարդը նոյն երիկունը
կ'ելք մեղի կուգայ (զիլաւոր Խմբագիր մը կար-
ծելով զմբեղ), զրեթէ աչքերը արտասուօք լե-

*Խորին ցաւ մը կ'զգամք արդարեւ այս բառը
արտասահնած ատեննիս, զի չեմնք ուզեր որ զիւղիս
Դմբրոցը ասանկ անանիսունելի տարածամ մահուան
մը ենթակայ ըլլայ, որուն վրայօք մենք ալ այս
ծանր ու զգուիչ ածականը դնելու սախառինք, փու-
խանակ զովասահնելու (աես Թոչիսիկին Յ թիւր) բայց
տար Աստուած որ գիւղիս մեծապատիւ Ազայք ու-
բարեսեր հասարակութիւնը՝ չուշացնէին իրենց Ազ-
գասիրութեան պարտքին զործադրութիւնը ժամ մը
առաջ ընելու, որով մենք ալ տարօրինսկ ուրախու-
թիւն մը զգալով անհրաժեշտ պարտականութիւն մը
ունենամք մնը յետագայ թերթովը յիշեալ զարո-
ցին բարի լուրերը աւետելու ՚իցնծութիւն Ազդու-
սիրաց և ու ուշագույն մաս մարդուան

ովք և ինչպէս ընելին պատմել որով կը յայտնուի քուեարկութեան գաղտնի և օրինաւոր ըլլալը։ Եւ ահա այս է բողոքոյ տետրին բուն հոգին։

Յիրաւի կուղէինք մեր կողմէն այս տետրին վրայօք դիտողութիւն մը ընել ալ նէ, մեր նըսպատակէն գուրս է այդ կերպ զրութեանց վըրայօք խորհրդածելը։ Երկորդ այս տետրին վրայ բան գրելը սա խօսքին պատասխան տալ կը նմանի « ԱԿրտութիւն Յովհաննու յերկնից եր՝ եթէ ՚ի մարդկանէ » . Երկորդ թարուչ նիկը թէ օրագրոյն և թէ իրեն արժանաւորութեան չափը ճանչողներէն ըլլալով յետս կը խուսի այս կերպ խորհրդածութիւններէն։ և ահա այս պատճառուաւ եր որ ասկից մէկ երկու ամիս առաջ ալ « Երքումն անիրաւ զրապարառութեանց ու աղերս առ Ընդհանուր բարեխողհուրդ Ազգային ժողովն » անուն տետրակին վրայօք ևս բան չը գրեցինք։

ՀԱՅՈՅ ԳՐԱԲԱՌ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԲԱՌ
ԼԵԶՈՒԱՑ ՎՐԱՅՈՔ
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ՄԸ

«Այն է պիտանի՝ զոր յաձախը գործածի, եւ նա է փափարելի՝ որոյ խնդրողն էն բազում»*։ Թուի։

Խնդիր է այս քեզ գրաբառ ու աշխարհաբառ լեզուաց որը արդեօք առաւել պիտանուրին մը ունի Հայոց Ազգին մեծագոյն մասին։ Բայց այս խնդիրը յուծելու համար, սա հետեւեալ երկու կէտերը քննելու էմք։

Նախ քէ մեծագոյն մաս ըսելով՝ Հայոց ազգին որ մասը իմանալու էմք. Երկորդ քէ զրաբառ ու աշխարհաբառ լեզուներուն որը արդեօք առաւել նաև անապահի է ընդհանրութեան առջեւ։ Բայց դիւրին է ըստ ամենայնի այս խնդիրները լուծել, որովհետեւ ամեն մարդ կը վկայէ՝ որ գիտուրինը Հայոց Ազգին համար դէռ ընդհանրացած չէ, երէ չէ, ուրեմըն մեծագոյն մաս ըսելով գիտուրենէ զուրկ գտնուած դասը իմանալու էմք։ Եւ հետեւաբար նվ կրնայ ուրանալ որ՝ յիշեալ դասին առաւել ախորդելին աշխարհաբառն է, որ ասոր վրա-

*Այս խօսքը ընդհանրապէս իմանալուէ, ապաթէ ոչ արամաբանութեան ծուռ դատողութեանցը ենթակայ կըլլայ։

յօր զանազան փաստեր բերելնիս ընթերցողնիս ճանձրացընելին զատ օգուտ մը ջըներ, միայն սա կ'ըսեմք, որ յիշեալ դասուն աշխարհաբառն վրայօր ունեցած փափարենին՝ կրնայ մէկ վաւերացեալ փաստ մը համարուի, աշխարհաբառը քանի զիտարական պիտանուն վրայօր ։ Ռամկին աջրին առջեւ գրաբառ լեզուն եւ զիրքը այնպէս է ինչպէս է, նեռազրական քել մը կամ մերենայ մը ելերդիրին կամ մերենազրութեան չը հասկըցող մէկու մը առջեւ։ Բայց երանի քէ այս նմանուրինը յառաջ չը բերեինք. որովհետեւ տարակոյս մը կելլէ մեզի դէմ այս տեղ. վասն զի մեծ քան մը չէ երբ մէկը արուեստանորեալ բանի մը հիացմամբ նայի, բանի որ խեղճը նոյն արմեստին տեղեկուրին չունի բնաւ. բայց խիստ մեծ եւ անազին զարմանք մի է՝ որ հայ լեզուն գիտցող մը դարձեալ կը տարակուսի իր լեզուին վրայ. բայց ինչ է արդեօք ասոր պատմառը սիրելի ընթերցասէր, Աստուծոյ սիրուն շիտակը ըստ, չէ՞ որ գրաբառն է. նվ կրնայ ուրանար արդեօք, որ երէ տասը տարին ՚ի վեր գրքերնիս աշխարհաբառառ ըլլային, ահա զիտուրինը պիտի ընդհանար Հայոց ազգին մէջ բա . . . բայց . . . (լու թու լիկի)։

Դիմեր արդեօք որչափ երեւելի նեղինակներուն աշխատուրինը այսօրուան օրս նոդի տակ ծածկուած զանձի մը նման, անօգուտ մնացած էն, ինչ ըսենը, միքէ ժողովուրդը անոնց աշխատուրիններէն այն է մատեաններէն օգուտ մը չը՝ պիտի քանդէր, երբոր զանոնք աշխարհաբառի բարգմանուած տեսնէր. Եւ մի քէ ազգին վառվուուն երիտասարդները չը՝ պիտի ըլլայ օր մը՝ որ ընկերուրին մը կազմելով բանգարաններուն մէջ զբունուած գրաբառ. ձեռագիրներէն ՚ի լոյս հանեն աշխարհաբառ.՝ բարգմանուրեամբ ընդհանրութեան օգտին նպաստելու համար. ինչ ընեմ այն գրքերը, որոնց միին գրուածքը ընդհանրութեան չազրելով, նեղինակին արգասիքը անիշտաւակ կը բողուն. Եւ ահա ասոր համար է որ Հայաստանի մէջ զատ տեղեր ինչ երեւելի մատեաններ քիւփի խափախ ըրած են պատճառ. էն, պատճառը չեմ զիտեր ըսեմ. (լու թու լիկի)։

Բայց զուցէ շատերուն անհաւան երեւի ըսածնիս, սակայն եւ այնպէս կարող եմք մենք այս բանը հաստատել տասներկու տարիէ ՚ի վեր ունեցած պայտօններնուս առքիւը, վասն զի զատ պանդուխտ եղբարց նետ տեսուրին ըրած եմք, բայց

բանները խմացիր, Քերականութիւնները, խօսակցութեանն դրգոյկները) եւ այլն:

Եւ ահա ինչ երկարենք խօսքերնիմ, Յոյնազգինչ
Յարդոյ Տիմիթը իրու ի. Խ. Զօլապէան Հայաղէտ ան-
ձըն ալ՝ այս պատճառին վրայ խորհելով եւ միան-
գամայն ուղերով որ Յունարէնը Հայոց մէջ, ալ տա-
րածուի, չէ խնայեր իւր աշխատութիւնը օգտակար
գործիք մը հնարելու, որ է վերոնդրեալ Գերակա-
նութիւնը:

Արդ կը ծախուի այս հրատարակութիւնը Մէրձանը Մարգարեան Յարութիւն աղային գրատունը :

— Տուները այցելու կերպիւ հայերէնի դասատուռ-
թիւն ընկելու համար դասատուռ մը կայ, ուզողը կամ
անձամբ մեղի հետ տեսնուելուէ և կամ նամակաւ
մը խմացնելու է Քիւրքճեան Տպարանը ձգելով :

ԵՐԳԻՔ ԱԶԳԱՅԻՆՔ

Մայիս 24 Վափրորի եզերքը Սահմանադրութեան
վառաւոր տարեցարձին օրը երգուած առաջին եւ
երկրորդ երգերուն հրատարակուածը ձեռքբերնին
հասաւ հանգերձ Եւրոպական նօթայով : Այս երգե-
րուն առաջինին հեղինակն է «Մեղու համալիսին ար-
ժանայարդ եւ ազգասէր Խմբագիրը եւ Երկրորդինն
է Գիւղիս Մրբոց Խարգմանչաց վարժարանին հայ-
կաբան գասասու Միլովա Յովկամնէս Վանանեցի-
Պատուելին : Իսկ Երաժշտական ձայնադրաց հեղի-
նակն է Յարդոյ Պ. Գարբիկէլ Յ. Երանեան : Քաջա-
համուտ Երաժշտը . որուն մէկ ուրիշ աշխատառթիւ-
նըն այ ամպից քանի մը տարի առաջ երևցած է :
Եւ ահա այս անձին խստամանը նայելով միշտ ա-
սանկ Երգերու հրատարակութիւնները պիտի շարու-
նակուի, աղջիս վարդուն Երիտասարդաց օրինաւոր
զբօանք մը ըլլալու դիտմամբ . եւ Երաժշտութեան
անգեկութիւն չունեցողներն ալ այս զբօսանքէն զորկ-
չը մնալու համար, յանձնառու կըլլայ յիշեալ Երա-
ժիշտը, առանց վարձու սովորեցնելու թէ ներկայ
հրատարակութեան մէջի ձայնադիրները (նօթա) :
Եւ թէ գալիք հրատարակութեանց մրայն թէ հարկ
կըլլայ որ ուզողը Օրթագիւղ հրամայէ : ու Եկեղե-
ցուն աւարտամանէն վերջը գինքը (Երաժշտը) տեսնայ:

Արդ կը ծախուի իշեալ «Ազգային երգեր» Կ.
Պօյիս Հայ Գրավաճառներուն քով. եւ Ընթերցա-
սիրաց Ընկերութեան գրասենեակը. ու հետեւաբար
գիւղիս Սափէրիչ Պ. Մանուկին Լրագրաց Ընկերու-
թեան Արձարանը զի՞ն 4 զուրուշ:

— Թանըթերնիս մասնալին ներքեւ գտնուած ա
տեն Ա. ԵՐԻ ՀԵՆԻՍ ՄԵԽՐՈՎ Պ.
ԵԵՆցանուն՝ նոր պատկու ելիք ամսօրեայ թերթ
մը եկաւ Տպարան Հրատարակու եղու համար
որուն վրայօք խօսելիքնիս յետադայ թելթերնուա
կը թողումը :

Եղեալ ամսոյ օրագրոյս մէջ հրատարակ
ուած բառ հանելուինս « Այց » կը նշանա
կեր, զըր լուծող մը չեղաւ, և թէ և մէկքանի
մը նամակներ լնդունեցինք նէ ալ սխալ էր,
Երդ « Այց » բառը երբ ինքնին մնայ է այ
րող, իսկ երբ գլուխը կտրուի է « Այց » (թէ
չի) քայլու :

Սակայն ամսուան առեղջուածնիս ալ Եղ

քռնի Ծծկական Դպրոցին վեցերորդ հարգի
աշակերտներէն Յարդյ Պ. Շղեքսանդր Ա.
բապեան ուսումնասեր երիտասարդը. լուծեց
հետեւալ նախալի առ մեզ ուղարկելով:

Երգոյ Խոմքագիր

Զեր Վայիս ամսուան՝ թերթերնուղ մէջ
Հրատարակած հետաքրքրական առեղջուածը
կարդարով, ու շաբաթաթիւննիս գրաւեց, որուն
պատասխանը տաշու փութարով, կազաչեմ որ
թերթերնուղ մէջ պղտիկ անկիւան մը շնորհեւ
ըւ բարեհաճիք, եթէ զանի համաձայն գտնեք:

ՀԱՅԵՐԵՆ

Աւզառ նիհար ըլլաէն ,
Կամուրջն հասաւ հեալէն .
Ուսմէնետե այն իւզը ,
Ո՞ր բեսդուցեր եր տէրը .
Օ անի աղէկ մը ճպմեց ,
Մնաչե իւր շունչը վշեց .
Ե յս ասոնք ժամը ,
Տաներկուքն եր .
Ըստու գիւղին դիմացը ,
Երբոր ուզառ կը մեռնէր .

1864 Յուն. 40. Աղ. Ար. Բժշ. Դարբոցին
Ն. Ծ. Աղեքսանդր Արամեանց:

2. Überblick

Լապտեր մը ունիմ բայց լապտեր ալ չէ,
Կուզես լաթ փուէ աղռաօր վանդակ է .
Արթեղ քարին պէս գօտիներ ունիմ,
Աւգես ամեն օր կրուիմ կր տիուիմ .
Խնչ որ ուժ ունի իմ անունս է ,
Բայց նիւթս ալ արդ պատուի մը մէջ է .
Օխ սիլողները յարգեն մեծարեն ,
Չուզորաց ձեռքոր աղռոտ ճնշոց եմ .

R O B E R T

E46F0

ԱԶԳԱՍԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՔ

E a k e

ԱԶԳԱՆԻՔ ԸՆԹԵՐՑՈՂԻ

Ե վերջոյ արժան կը համարիմ սոյն երկու
տող գրութեամբ ներում խնդրել սիրել բա-
ժանարդներէս որ՝ թէպէտ Յառաջարաններնուս
մէջ որչափ ալ որ քիչ ժամանակէն թերթերնիս
հնգետասնօրեայ ընել խոստացանք ալ նէ
այսու ամենայնիւ բազդերնուս դժնդակ առուբը
ժամանակին դառնութեանը հետ ընկերակցե-
լով, մէր դժբաղդ դիմէն վար անպատճելի
կայկածներ թարելէն չեն դադրիր . ուստի գոհ
եղեք ո՞վ Ազգանէր տեարք . Յառնիկին արդեան
ոնեցած տմնօրեայ Ճռունքներուն, որովհեան
Յառաջարանութե մէջ գուշակածներնուս բո-
լոն ալ եկաւ ելաւ (դժբաղդ Յառնիկ :)

Խմբագիր-Տնօրին
ԳՐԱԴԱՐԱՆ